

# ԼԵԶՈՒ

ԱՆՍՈՒԹՄԱԳԵՐԵՐ ԱՄԱՋԵԱՅԻ

Համարիսը, բարին ու գեղեցիկը խնդրել  
միայ վայնանն է մարդու:

Ա. Ա. Տ.

Խ Ա Բ Ա Գ Ի Ը — Տ է Ռ

Հ. ՍԵՐՈՎԻՔ ՏԵՐՎԱՇԵԱՆ



ՆՈՅԵՄԵՆԵՐ—ԳԵՂԱՏԵՄԱՆԵՐ. — ԹԻՒ 11—12



Բ Ա Վ. Ա. Ն Դ Ա. Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Տիեզերախօսական ապացոյց Անսուծոյ գոյուրեան : — Հայե-  
րէն բառականին : — Վախճանախօսական ապացոյց Անսուծոյ  
գոյուրեան : — Դաստիարակին :

Կ. Պ Ո Լ Ի Ս

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՍԱՍԼԵԱՆ

(Արամեան)

1887


1. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24. 25.

26. 27. 28. 29. 30. 31. 32. 33. 34.

35. 36. 37. 38. 39. 40. 41. 42. 43.

44. 45. 46. 47. 48. 49. 50. 51. 52.

53. 54. 55. 56. 57. 58. 59. 60. 61.



# ԼԵԶՈՒ

## ՈՒՍՈՒՄՆԱՐԵՐ ԱՄՅՈՐԵԱՑ

ՏԻԵԶԵՐԱԽՈԱԿԱՆ ԱՊԱՑՈՑ ԱՍՏՈՒԾՈՅ ԳՈՅՈՒԹԵԱՆ

Այս ապացոյցը կը տարբերի էախօսականէն, որ ամէն փորձէ անկախ՝ անսահման, հարկաւոր եւ անսլայման էին լոկ գաղափարէն կը ձեռնարկէր անոր գոյութիւնն ապացուցանել: Ի յետնադունէ ապացոյցք տուեալ իրականութիւնէն կը սկսին եւ պատճառականութեան (causalité) օրինաց յենլով կը հասաւատեն թէ իրաց առաջին պատճառն գերաշխարհիկ, անձնաւոր Աստուած մըն է: Արդ մեր հայեցուածքն եթէ մեծ աշխարհի այսինքն բովանդակ իրաց վրայ տարածենք ընդհանրապէս, կրնանք անոնց կամ սկիզբն (արարիչ պատճառն) հարցնել կամ վախճանն: Եթէ առաջին խնդիրն յուղենք՝ մեր դէմ կ'ելլէ Աստուածոյ գոյութեան սիեզերախօսական ապացոյցն, իսկ երկրորդն եթէ փնտուենք՝ վախճանուխօսական ապացոյցն յերեւան կուգայ: Մեծ աշխարհէն փոքր աշխարհի՝ մարդու կը դառնանք յետոյ, եւ յատկապէս անոր հսկւոյն խորչերն որոնելով, հոգեխօսական ապացոյցը կը գտնենք, որով առաջին երկուքն առաւել եւս կը զօրանան:

Տիեզերախօսական ապացոյցն կը սկսի ամէն փորձական իրաց հասարակաց յատկութիւններէն, որոնք են պայմանաւորութիւն, պատահականութիւն եւ փոփոխականութիւն:

Ա. Աշխարհի իրերն համօրէն պայմանաւոր են, այսինքն ինքնին չեն կարող լինել, ուստի եւ այլ իրերէն կը պատճառաւորին. իսկ այս այլ իրերն դարձեալ կամ ուրիշներէն են (պայմանաւոր), կամ իրենք իրենցմէ (անպայմանաւոր): Ա-

ուաջին դիպուածին՝ դարձեալ պայմանաւորիչ պատճառներ կենթադրեն։ Սակայն անսահման շարք մը պայմանաւորիչ պատճառաց ընդունիլ անհնարին է։ վասնզի ասոնք ամէնն ալ միշտ պայմանաւորեալ կը մնան։ Ուրեմն կայ ի հարկէ անպայմանաւոր մը որ պայմանաւորիչն է ամէն պայմանաւորաց։

Բ. Աշխարհի իրերն ամբողջապէս պատահական են, վասն զի կրնան գոյութիւն ունենալ ու չունենալ միանգամայն։ Ուստի եւ ասոնք իրենց գոյութեան սկիզբն ոչ իրենց այլ ուրիշի մէջ կարող են ունենալ։ Իսկ այս սկիզբն եթէ դարձեալ պատահական է, սա եւս ուրիշ պատճառ մը կը պահանջէ, որով կրկին կը խնդրուի թէ ըստ պատահման եթէ հարկաւ գոյութիւն ունի նա։ Հետեւապէս, որովհետեւ պատահական պատճառաց անսահման թիւ մը անընդունելի է, հարկ է որ իրաց առաջին պատճառն հարկաւոր ինքնագոյէակ մը լինի։

Գ. Աշխարհի ամէն իրերն փոփոխական են, որով կրնան մէկ վիճակէ ուրիշ վիճակի դառնալ կամ դարձուիլ ։ Եւ արդեամբք կը տեսնենք որ ամէն փորձական իրերն փոփոխման տակ են անդադար։ Իսկ այն որ կը փոխուի՝ կամ կրաւորապէս կը յարաբերի (ինչպէս անկենդան էակներն) ուստի եւ ուրիշէ մը կը փոխուի կամ ինքնին կը փոխուի (կենդանի էակներն), որ սակայն դարձեալ միայն առանձինն անկարող է փոխուի։ Վասնզի այն վիճակին, զոր փոփոխմամբ կը ստանայ, ամբողջ պատճառն եթէ ինք միայն բովանդակէր, պէտք էր նոյն վիճակն յառաջադոյն ունենալ եւ ոչ յետոյ ստանալ։ Վասնզի բաւական պատճառն եւ իւր արդիւնքը միանգամայն կը գտնուին։ Ուրեմն փոփոխելին՝ օտար ազդեցութեան տակ է միշտ։ Հետեւապէս աշխարհիս ամէն փոփոխական իրերն աշխարհի անփոփոխական պատճառէ մը կախումունին։

Այս կերպով ահա պատճառականութեան օրէնքն անպայմանաւոր, հարկաւոր եւ անփոփոխական արարչի մը գոյութեան կը տանի զմեզ։ Եթէ զայն աշխարհի էակից դնենք կը ստիպուինք ընդունիլ համաստուածութեան անպատեհութիւններն ու յիմարութիւններն։ Ստուգիւ որչափ ճշմարիտ թէ է՝ որ անպայմանաւորը չէ պայմանաւոր, հարկաւորը չէ

պատահական, անփոփոխելին չէ փոփոխելի, նոյնչափ ճշմարտութեամբ հարկ է՝ աշխարհի ստեղծիչն աշխարհիս էապէս տարբեր այսինքն զանցական (transcendent) ըլլայ: Իսկ իրեւ անձնաւոր էակ մը՝ պարտինք վերջապէս մտածել այս զանցական արարիչն: Վասն զի զանց առնելով սա կէտն որ նա ոչ միայն անանձնաւոր այլ նաեւ անձնաւոր էակաց՝ մարդկան պատճառն է, կրնանք լայպնիցի հետ նոյն ճշմարտութիւնն այսպէս եղբակացնել: Որովհետեւ այս պատահական ու փոփոխելի աշխարհի զատ՝ այլ շատ աշխարհներ հնարաւոր են, հարկ է ըլլալ պատճառ մը թէ ինչո՞ւ ճշդիւ այս աշխարհն եկած է գոյութեան: Իսկ այս պատճառն այժմեան աշխարհիս որպիսութեան մէջ չի կրնար գտնուիլ (վասնզի սա պատահական է այնչափ որչափ միւս հնարաւոր աշխարհներն եւ ասոնք ալ նոյնչափ կարելի էր որ իրականութիւն առնուին, ) այլ աշխարհիս անպայմանաւոր պատճառին մէջ փնտուելու է: Եւ զայս եւս կրնանք միայն այսպէս մոտածել իբր թէ արարիչը՝ միւս հնարաւոր աշխարհներն իրեն ներկայ ունենալով՝ անոնցմէ այս աշխարհս ընտրած ու գոյութեան կոչած է: Իսկ այն ներկայացուցումն՝ խորհողական գործողութիւն մը, իսկ այս իրականացուցումն՝ ընտրող կամաց գործողութիւն մըն է: Ուրեմն աշխարհի անպայմանաւոր պատճառն խորհող ու կամեցող, այսինքն անձնաւոր էակ մըն է:

Տիեզերախօսական ապացոյցին գօրութիւնն անդրդուելի է եւ զայս նոյն իսկ Համասատածեանք կ'ընդունին՝ ցորչափ խնդիր է անպայմանաւոր արարչի մը գոյութիւնն ապացուցանել: Սասց է երբեմն կ'առարկուի թէ պատճառականութեան օրէնքն զմեզ կը ստիպէ միայն անպայմանաւոր ստեղծիչ մը մտածելու, սակայն անոր գոյութեան վրայ ստուգութիւն չի տար: Բայց պատճառականութեան օրէնքն ոչ միայն տրամաբանական այլ նաեւ բնագանցական օրէնք մըն է, ուստի եւ աշխարհի չափ իւր պատճառն ալ իրական մտածելու ստիպուած ենք: Ուր իրական արդիւնքործ պատճառ մը: Արդ որչափ ստոց թէ է որ աշխարհիս պատահական ու փոփոխական իրերն իրա-

կան արդիւնք են, նոյնչափ ստոյգ է որ իրական է իրենց պատճառն ալ: — Սակայն խնդիր կ'ընեն ումանք թէ արդեօք հարկ է աշխարհի պատճառը գերաշխարհիկ կամ արտաքոյ աշխարհի դնել: Այս խնդիրը բացարձակապէս կը մերժեն Քանիթ, Հեկել, եւ այլք: Պատճառականութեան օրէնքը, կ'ըսեն ասոնք, թէեւ կը հանէ զմեզ աշխարհի իրաց կարգերուն մէջ ամենաբարձր կարգին՝ ներքնաշխարհիկ սկզբնապատճառի մը, բայց ոչ անկէ դուրս զանցական Աստուծոյ մը: Վասնզի պայմանաւորէն անպայմանին, պատահականէն հարկաւորին, սահմանաւորէն անսահմանին անցնիլ աններելի ոստում մըն է, բեռնաւոր անձուն է: Սակայն այս առարկութիւնն ալ խախուտ է: Վասնզի խորհող միտքն՝ աշխարհի անպայմանաւոր պատճառն եթէ աշխարհէս էապէս տարբեր չըմբռնէ, կէս ճամբու վրայ կը մնայ: Սոյն թերի խորհողութեան կը պատահինք մենք ահա համաստուածութեան մէջ, երբ սա անսպայմանաւորն ու անսահմանաւորն, պայմանաւորին եւ սահմանաւորին զնասով կը բարձրացնէ կամ ընդհակառակն, ինչպէս նշանակեցինք նոյն ազանդաւորաց մոլորութեան վրայ ճառելսւատեն: Իրաւ է, աշխարհի յաւիտենական պատճառն՝ որովհետեւ անպայման եւ անփոփոխ է՝ չի կրնար մի էութիւն ունենալ աշխարհիս հետ, որ լոկ պայմանաւոր եւ փոփոխելի իրերէ կազմուած է, հետեւապէս գերաշխարհիկ ըլլալու է: Արդարեւ այս աշխարհագործ պատճառն՝ աշխարհի իրեր իւր արդեանց պարտ է նմանիլ: Բայց եթէ մէկն ուզէ ասկէ եզրակացնել որ նաեւ պայմանաւոր եւ փոփոխական պէտք է ըլլալ նա, վասնզի աշխարհիս իրերն այսպիսի են, այն ատեն կը ստիպուինք հրաժարիլ ըստ խորհողութեան անհրաժեշտ ճշմարտութենէ մը՝ թէ աշխարհի սկզբնապատճառն անպայմանաւոր եւ անփոփոխական լինելու է: Զայս հաստատ բռնելու համար՝ աշխարհի նմանութիւնն իւր յաւիտենական պատճառին հետ՝ էութեան հաւասարութիւն ըմբռնելու չէ, այլ պէտք է աշխարհի պատճառն անձնաւոր մտածել, որ ոչ եթէ իւր էութենէն բխեցուց զայն, այլ ստեղծեց իւր կամօք իւր էութեան պատկերին համեմատ, ինչպէս յետոյ պիտի ցուցնենք:

## ՀԱՅԵՐԵՆ ԹՌԻԱԿԱՆԻՔ

Մեր նախնեաց համարողական բովանդակածն (système) ստուգիւ շատ հետաքրքրական գաղտնիք մը կը դնէ լեզուաքնութեան առջեւ, զոր թէ սա կարենայ լուսաւորել, գեղեցիկ գաղափար մը կը ստանանք մեր նախահարց համարողութեան վրայ :

Գիտութիւնը թէ եւ փորձ ըրած է բայց ցարդ չէ յաջողած ապահով արդիւնք մը շահիլ միաւոր թուերու կազմութեան նկատմամբ, թէեւ տասնսուրաց յօրինուածը գրեթէ կատարեալ ստուգութեամբ մեկնած է : Չենք գիտեր թէ միւն մինչեւ տան ինչ հնարիւք կամ խորհրդով շինուած է, մինչդեռ յայտնի է որ տան էն անդին մինչեւ հարիւր բազմապատկութիւն մըն է :

Սյդ ընդհանուր տեսութիւնն որ ըրինք բոլոր հնդեւրոպական ազգաց վրայ է միանգամայն. այսինքն մեր խօսքն ան թուերուն վրայ է, որ հասարակաց ստացուածք էին յիշուած ազգին, երբ գեռ զանազան ազգայնութեանց չեր բաժնուած, այլ տակաւին միացեղ գերդաստան մըն էր ամիոփի խմբովին : Հնդեւրոպականք իրարմէ զատուելէն ետեւ այն նախակին թուերը թէեւ մէկտեղ տարին, սակայն զանոնք ոմանք չկրցան պահել ամբողջ եւ եղան որ անոնց տեղ ուրիշ թուեր յարմարեցին : Սյս վերջինն ըսելու է առաւելապէս մի թուականին վրայ, զոր հնդեւրոպամօր գստերք զանազան բառերով կը բացարեն, ինչպէս ստորեւ պիտի տեսնենք : Իսկ Հայն, որ հնդեւրոպական նախնի թուականներն եթէ գրեթէ լիուլի պահած է ըսենք՝ ճշմարտութենէ լսուած չենք համարուիր, ունի ինչ ինչ թուեր, որոնք զարմանալի եւ կարծես անմեկնելի երեւոյթ առնելով՝ մայրենի կերպարանքն անձանաշելի թողած են : Դարձեալ այնպիսի թուական տարր ալ ունինք մենք, ինչպէս հարիւր, որուն եւ ոչ հետքը կը ցուցնեն միւս քոյրերն :

Սկսինք հայ թուերը կարգաւ դնել եւ զանոնք քոյր լեզուաց հետ համեմատելով ամէն կարեւոր տեղեկութիւնները տալ:

## ՄԻ

Նախաւոր մայր լեզուին մէջ թէ մի ինչ բառով կը բացատրէին, կարելի չէ եղած գտնել ապահովութեամբ. վասն զի հնդեւրոպացի ազգերը նոյն թիւը նշանակելու համար զանազան բառեր կը գործածեն այժմ։ Այս թիւն առաւելապէս ի (այն) գերանունական արմատով՝ յօրինուած կը տեսնենք. անոր վրայ եկած են քոյր լեզուներուն մէջ զանազան մասնիկներ, որոնք դարձեալ ուրիշ գերանուանց արմատք են։ Սակայն այ-նա (մի) բաւական ընդհանրական է։

Հնդիկներն այս մեր թուականը կը բացատրեն հ-իս բառով, որ վերոգրեալ ի (այն) գերանունէ եւ կա գերանունական մասնկէ բաղադրուած է։

Նոյն արմատը բովանդակուած է նոյնպէս աւեստական (զանդիկ) լեզուի այ-վա (մի) թուականին մէջ, որ առջինէն մեայն վա մասնկով կը տարբերի։ Այս բառն աւանդուած է մեղի նաեւ հին պարսկական արձանագրութեանց մէջ ճիշդ նոյն ձեւով։ Խակ նոր Պարսից գործածած ծանօթ չ և հնդկականին ընկեր է։

Մէկալ քոյրերն՝ եթէ յունականը միայն հանել ուզենք, մէկանց այ-նա (մի) բառը կը գործածեն, զոր ամբողջ անվը-թար պահուած է գոթական քոյրն այ-ու ձեւով, նոր բարձր գերմաներէն են։ Նոյն բառն է նմանապէս լատին լեզուին նոս-ս (գլ-ս) թիւն, որուն հնագոյն օւ-ու-ս ձեւը նմանագոյն է այ-նա նախնականին։ նաեւ յունարէն օնօն (մի) նոյն է ասոնց հետ։ Այս այնա ձեւով՝ առաւել նուազ այլայլութեամբ՝ կը բացատրեն միւս քոյրերն ալ իրենց մի թիւը, միայն սլաւոնականին սովորական բառն է յեղինը, որ սկզբնական կը նշանակէ եւ կը համեմատուի հնդկերէն աղի (սկիզբն) բառին։

Կը մնայ դժուարագոյնն յիշատակել, մեր յունական քրոջ սովորական միաւորն, որ արականի մէջ կ'ըլլայ είς (= էնց), խսկ չէզոք բուն անթերի ձեւով ն, որոնց իգականն է իր անսովոր կերպարանօք պ'ա. Ասոնց նկատմամբ սաշափս կրնանք ստուգութեամբ ըսել, որ այս յունական թուոյն բուն ար-

մատական չէզոք ձեւն չն անտարակոյս սա (նա) հնդեւրոպական մայր դերանունին ծագումն առած է : Բայց թէ սա ձեւն ալ արդեօք նոյն սա արմատէն բուսած է եթէ ոչ, մենք հոս այս խնդիրը չենք կրնար յուզել եւ պէտք ալ չունինք, ինչպէս ստորեւ պիտի տեսնենք :

Քերց միաւորները կարգաւ շարելցն ետեւ քննենք հիմա թէ մեր նախնիք քանի կերպով նոյն թիւն աւանդած են մեզի : Երկու բառ ունինք նոյն թուականին բացատրիչ՝ մի եւ եզ. առջինը սովորական նա թէ միակ գործածական, իսկ միւսն անսովոր եւ առանձինն երբեք չգործածուած, այլ միայն ածանցքի մէջ, ինչպիսի են եզ-ական, ե-զակի եւայլն : Ասոնք հնագոյն ընտիր մատենագրութեանց մէջ չեն երեւար, թէեւ բնիկ հայ է եզ (մի) արմատն եւ հնութեամբ նուազ չէ միէն :

Սկսինք մեկնութեամբ դիւրագունին որ է եզ : Այս միավանկ բառիկն ածանցք մըն է ի դերանունական արմատէն եւ զ դերանուն մասնիկէն որ մեր մէջ մեծ դեր կը խաղայ ընդհանրապէս իրրեւ նախդիր : Սծանցքիս առջի մասն ե՝ այ-նա (մի) թուոյն առաջին մասին հետ նոյն է բոլորովին : Ըստ օրինաց պէտք էր և ըլլալ ոչ թէ ե, վասնզի այ երկբարբառն ինչպէս ուրիշ լեզուներու նոյնպէս մեր մէջ և երկար ձայնաւորին կ'ամփոփուի տակաւ, սակայն՝ ինչպէս ուրիշ տեղ ալ յիշած ենք քանի մը հեղ, այս և մեղմով սկսած է արդէն և ի փոխուիլ, երբ մանաւանդ (բազմավանկ) բառի մը ոչ վերջն այլ սկիզբը կամ մէջն հանդիպի :

Իսկ ածանցքին երկրորդ մասին վրայ որ է զ, համեմատելու ենք ուսումնաթերթիս հինդերորդ ամիսն, ուր Հայականաց մէջ առանձինն կերպով յիշատակուած է :

Գանք մի բառին որ նմանը չունի միւս քոյր լեզուներուն մէջ, իսկ յունարէն սա (մի) իգականին հետ ճիշդ նոյն է : Լեզուաքնինք դեռ ապահովութեամբ չեն կրցած մեկնելյունական ձեւին զարմանալի երեւոյթն որով մերինին ալ մեկնութիւնը դժուարութիւն կ'առնու : Սակայն մեզի համար առ այժմ ստուգութեամբ կը բաւէ գիտնալ, որ այս հայական եւ յունական միաձեւ թուականները պատահմամբ միայն

իրարու հետ չեն նոյնացած այլ ծագմամբ եւ սերնդեամբ մէկ են, թէեւ ծագման ու սերնդեան սկիզբն ու եղանակն ապահովութեամբ չկարենանք բացատրել: Դարձեալ մի եւ միա իրարմէ փոխառութիւն ալ չեն կրնար ըլլալ, վասնզի երկուքն ալ իւրաքանչիւր լեզուի ուրիշ տարրներուն հետ սերտիւ կապուած են այլ եւ այլ ածանցներով: Այսպէս մեր մէջ մի-այն, մի-ակ, մեն մի, մեն-աւոր մեն-անամ, մեն-սասան, մե-կին, (ասկէ մե-կն-ել) մե-կուսի (մի եւ կոյս), որոնցմով մի գիրկրնդիւառն միացած է մեր լեզուին հետ եւ ասով օտարութեան կասկածը կը մերժէ վրայէն:

Մե-տասան, զոր յիշատակեցինք վերեւ, իր կազմութեամբ կը վլայէ թէ հնոց սովորութիւն չէր տասնաւորներն եւ կամ ու շաղկապով կապել, այլ միաւորն ու տասնաւոր իբրեւ երկու զատ զատ բառ քովէ քով կը շարուէին, ուստի եւ մեն-սասան հաւասար է թէ ըոէինք մի տան = տան ու մեկ: Այսպէս շինուած են նաեւ երկո-տասան, երեմ-տասան եւայլն: Ասկէ կը հետեւի որ երբն եւ տան, ուր եւ տան եւայլն, նորագոյն կազմութիւնք են համեմատութեամբ՝ պէտք էին ըլլալ երթան-տասան կամ երթա-տասան եւայլն:

Որովհետեւ միաւորաց ու տասնաւորաց վրայ միանգամայն պիտի ճառենք ստորեւ, անոր համար դեռ երկու լը քննութեան չառած, կը կանխենք քննել առաջին տասնաւորն, որ է

## ՏԱՍՆ

Մայր ձեւն է դական որ հաւանականութեամբ կարծուած է թէ դվա-կանի (երկու կինդ) համառօտութիւնն ըլլայ: Յոյնք (ձչա), եւ կատինք (decem) մայր կոկորդականն անայլական պահած են, այսպէս նաեւ գրեթէ դոմթացին (լաիսո): Իսկ չնդիկք, Զանդիկք (դասան) եւ Հին Սլաւոնք (դեսեն-սր) մերինին պէս նոյն ձայնը սի փոխած են մեր եւ այն լեզուաց տառափոխական ընդհանուր օրինաց համեմատ: Մենք Դոմթականին նման՝ ինչպէս ոյս երկու լեզուաց տառադարձական օրէնք կը պահանջեն, հին հնչողը (η) չչնչողի (σ) դարձուցած ենք: Վերջապէս դիտելու ենք որ չեշոն անշուշտ

վերջընթեր վանկին վրայ իշնալուն պատճառաւ՝ տնասան, երկրորդ ա՛ տակաւ ի ձայնի նուազած է (սեռ. տասին) եւ հուսկ անհետ ալ եղած է (տասն) : Բայց հին ա՛ ու ձայնի նուազում ալ կը ցուցնէ (տատուն-ի), մանաւանդ թէ նախնական ձեւն հաստատ ալ պահած է, ինչպէս տասան-ց: Մենք կը կարծենք թէ այս երեւոյթներն ալ նմանապէս շրջտական ազդեցութեան ներքեւ յառաջ եկած են, թէեւ չենք կրնար այս պէսպիսութեան վրայ գոհացուցիչ մեկնութիւն մը տալ առ այժմ:

ԵՐԿՈՒԹ ԵՒ ՔՍԱՆ

Ամեն բանին սկիզբն է դժուարին, ըսած է Առակը. սակայն թուականաց կարգին մէջ երկրորդն ալ մեծ դժուարութիւն պիտի հանէ մեր դէմ: Դնենք նաև հնդեւրոպական մայր ձեւը՝ դիա, դոր հնդիկ եւ զանդիկ լեզուներն անվթար պահած են: Յունականին (ծնօ), լստինականին (ծնօ), հին սլաւոնականին (դըվա) նախնականէն տարբերութիւնը մեծ չէ, նոյնպէս նոր պարսկական ց սկզբնականին հետ ակներեւ նմանութիւն ունի: Իսկ եթէ ասոնց դիմաց մեր հայաձեւ երկու-ին որ դնենք, նոյն իսկ հեռաւոր նմանութեան եւ ոչ նշանախեց մը չենք կրնար նշմարել վրան, այնպէս որ հընդեւրոպական տարր ըլլալն իսկ տարակուսական համարելու կը փորձուինք: Սայոդ է տառերուն հանդամանքն առաջին տեսութեամբ շատ տարօրինակ կ'երեւայ, բայց յետոյ մանր զններով, վաղեմի նոյնութեան հաւանական նշաններ ալ կրնանք գանել: Մենք մեր կողմանէ հետեւապէս չենք դանդաղիր հնդեւրոպական մայր դիա ձեւին բնիկ դուստրն համարելու մեր երկու ն՝ թէ եւ բոլորովին մեռած ըլլայ մայրենի կերպարանաց կենդանութիւնը:

Նախ պէտք ենք սա կէտը նշանակել որ երկու՝ նոյն իսկ հայութեան սահմանին մէջ իր սկզբնական դէմքը չընծայեցներ: Թէ երկու թուին նախնական հայ ձեւն էր կր՝ դիւրաւ կրնանք հետեւցնել կր-կին թուականէն, որուն առաջին մասէն (իր- ) ե-րի-ու լոկ գրերու տեղափոխութեամբ կը տարբերի, այնպէս որ երկու նախապէս ե-կր-ու կամ մանա-

ւանդ կրու ձեւն ունէր, որուն սկիզբն եւ մըն ալ եկած է յետոյ իբրեւ նեցուկ՝ ր առաջ անցնելէն ետեւ։ Այս յայտնի ճշմարտութիւն մըն է հայ լեզուիս համար, որովհետեւ սկզբնագիր ր մենք գրեթէ չունինք, ինչպէս երամ, երանգ, երակ, երագ, եւայլն կը վկայեն։ Իսկ կին երկրորդ մասը - պատիկ նշանակութեամբ մասնիկ մըն է, որ թուականներուն ծայրը կու գայ, ինչպէս երեխին, նոյնպէս մեկին զոր վերագոյն ալ յիշատակեցինք։

Այս ճշմարտութիւնն ակներեւ ըլլալուն՝ երկայն եւ տւելի փաստի պէտք չունինք. սակայն խնդրոյն ծանրութիւնն այն կրկին գրերուն (կը) մեկնութեան վրայ է։ Ինչպէս վերն ըսինք, քոյր լեզուներն այն երկու տառերուն դիմաց դի կրկին բաղադայները կը հանեն, որոնց կր տառերուն հետ լծորդութիւնն այնպէս դիւրաւ չի կրնար հաստատուիլ։ Օտարազգի հայագէտք այս կնճիռը քակելն անկարելի դատելով՝ լաւ համարեցան երկու ն օտարութեան դատապարտել կամ յատուկ հայ ծնունդ ենթադրել։ Այլ որովհետեւ հաւանական պատճառ մը չեն կրցած ցուցնել, անոր համար մենք ասոնց ենթադրութիւններուն կարեւորութիւն չտալու իրաւունք ունինք։ Անցնինք մենք ուրեմն հիմա մերովսանն ցուցնել թէ երկու = կրու քոյր լեզուաց դվա բառն է։

Թէ ազգակից բարբառներուն վ կամ ու ծայնը մեր մէջ յաճախ ր ծայնին փոխուած է, այդ ճշմարտութիւն մըն է, զոր կը հաստատեն ամէն ու վերջով սեռականներն, որոնք ուղղականի մէջ ր ունին. այսպէս մանու եւ մանր, մեղու եւ մեղր, ծաղու եւ ծաղր, բաղցու եւ բաղցր։ Այս կարգէն է նաեւ նորին րն, որ հնագոյն վ ի ծնունդ կ'երեւի։ Տես մեր նաւակասիի յօդուածն Ցունիսի մէջ։

Բայց պիտի կարենանք նաեւ ցուցնել թէ հնագոյն դ ն ալ կրնայ մեր կ ին դառնալ։ Գոնէ մէկ բաւական ապահով օրինակ յառաջ բերելու բախտոն ունինք, որուն մէջ ալ սկըզբնական ատամնական մը գարձեալ կ եղած է եւ այն նոյնպէս նախնական վ է սերած րի մը առջեւ։ Կ'ուզենք ըսել որ մեր ոսկր բառն ալ երկու ի նման ճամբով յառաջ եկած կ'երեւի։ Քոյր լեզուներէն մերինին ամենամերձ ձեւն է հին

լատինական օսս (== ostu) ուկր, որուն սովորական ձեւն է դասական լատիներէնի մէջ օս, սեռ. օսսի-s (== osti-s). Ահա հոս ալ կը գտնենք չէ թէ միայն հնագոյն վ' ր ի փոխուած, այլ նաեւ հնագոյն ատամնական մը կի դարձած։ Երկուքին մէջ եղած տարբերութիւնը սա միայն է որ ուկր սկզբնական s, իսկ երկու սկզբնական դ մը կի դարձած կը ցուցնէ։ բայց այս տարբերութիւնը այնչափ ծանրակշիռ չէ, մինչեւ կարենայ պեղուիլ թէ այս կարելի է եւ այն՝ անկարելի։

Կարծենք բաւական ոյժ ունին յառաջ բերուած օրինակ-ները գոնէ հաւանականութիւն մը տալու մեր կարծեաց երբ դվա եւ երկու ազգակից կը համարինք։ Ստուգութեան հաս-նիլն անդրագոյն հետազօտութեանց թողլով՝ քննենք հիմակ այն բարդերն ու ածանցներն, որոնք երկու բառով կազ-մուած են։ Այս քննութենէն յուսանք յիշեալ թուականնե-րու խնամութեան վրայ աւելի լցոյ տարածուի։

Երկուին բաղադրութիւնները լուծելով կը գտնենք որ երկի ձեւ մըն ալ ունի, ինչպէս քոյր լեզուներն ալ դվա ձե-ւին քով դվի մըն ալ կը ցուցնեն։ Ստուգիւ այդ՝ բաւական յայտնի նշան մըն է այն երկու թուերուն սերտ ազգակցու-թեան։ Այս երկրորդ ձեւին ուերունդ են նախ երկե ամ (== երկի-ամ), երկե-րիւր (== երկի-արիւր == երկի-հարիւր)։ Նոյնպէս երկ-դիմի, երկ պառակ, երկ-բայ եւայլն։ Դարձեալ կր-կին (== կրի-կին) նոյն երկրորդական ձեւին ծնունդ է։ Իսկ երկու ձեւէն յառաջ եկած են յ-եր-կու-անամ։ դարձ-եալ երկո-թեան, երկո-սասան։

Այս վերջինը չէ թէ տասուերկու այլ յասն պէտք էր նշա-նակել, զասնզի երկու X տասն = յասն է։ Սակայն ինչպէս քոյր լեզուներն ալ կը վկայեն սոյն նշանակութիւնն առնուլ ծածուկ պատճառով մը պահուած է եղեր ուրիշ ճիշդ նոյն կազմութիւնն ունեցող բայց նախնական ձեւն աւելի անվթար պահով ձեւի մը, որ է

արտաքուստ, բայց ներքուստ նոյն են: Եթէ բաւական յա-  
ջողեցանք ցուցնել թէ անոնք նախնական դվա կամ դվի ձե-  
ւէն կրնան ծագում առած ըլլալ, շատ աւելի գիւրութեամբ  
եւ հաստատութեամբ պիտի կարենանք ցուցնել թէ բան  
իրօք հնագոյն դվի-դասան ձեւի մը սերունդն է:

Պարծանօք կրնանք նաեւ յիշատակել որ ֆ-ասն եթէ քոյր  
լեզուաց ձեւերուն հետ համեմատուի՛ երիցութեան պատիւ  
կը ստանայ, վասն զի մայրենի նախագիծ կերպարանաց պատ-  
կերը ճշգագոյն պահած է ինք միայն դեռ՝ հին տառերն ըստ  
կարի ամբողջ աւանդելով: Դվի-դասան նախնական բառին  
առաջին մասին միայն վ ձայնը պահած են քոյրերն, երբ  
մենք դվ կրկին տառերը միանգամայն կ'ընծայեցնենք մեր  
ֆ-ասն ձեւովն: Ընդունուած ճշմարտութիւն մըն է համեմա-  
տական լեզուաքննութենէ որ մեր մէջ չէ թէ միայն մայր  
լեզուին ակզենական ալ բաղադրութիւնը, այլ նաեւ ով եւ  
հետեւապէս դվ կից ձայներն հայ լեզուն լոկ ժի կրնայ փո-  
խել. Տվի օրինակ են յո, յում, Տեւեայն, որոնք դու ին  
հետ միեւնոյն նախնական տվա (դու) ձեւի կը հանուին: Արդ  
ինչպէս այս տվա (անշուշտ ալա ձեւն առնելին ետեւ )  
տակաւ եղած է յո, նոյնպէս ալ դվի (երկու)՝ այի ձեւն  
ստանալին վերջ, իի ձեւն առած է. որով ահա երեւան կու-  
գայ թէ ֆ ստուգիւ երկու կը նշանակէ ֆ-ասն (= ժի-ասն )  
թուականին մէջ: Ուրեմն դվի-դասան՝ անտարակոյս բար-  
դութեան պատճառաւ սլատուպարուած ըլլալուն՝ աւելի օրի-  
նաւոր կերպարանք մը սեպհականած ատեն (բան), դվա  
կամ դվի առանձինն անպատսպար մնալով բոլորովին տար-  
բեր եղանակաւ կերպաւորուած (երկու) է.

Իսկ բաղադրութեան երկրորդ մասը ան շատ հին կրճա-  
տութիւն մըն է դասան նախնական ձեւին, որ տեղի ունե-  
ցած էր արդէն նոյն իսկ հնդեւրոստական նախազգային լե-  
զուին մէջ, վասն զի հին քոյր լեզուներն ալ այն կրճատ ձեւը  
կ'ընծայեցնեն. իսկ գոթական Եվա (Քսան) նորագոյն  
շինուածք է: Ընդհակառակն համեմատէ հնդ. վիճ-սանքի,  
զնդ. վի-սահիտի, յն. εύ-χοστ, լու. viginti, եւայն:

ԵՐԵՒ ԵՒ ԵՐԵՍՈՒՆ

Երեսն ալ բաւական ապականութիւն կրած է, թէեւ երկուի ին չափ անձանաչելի չէ: Մայր ձեւն է տրի, որուն հետ նոյն է նաեւ հնդիկն: Իսկ աւեստական լեզուն ատամնականին վրայ շունչ մըն ալ բերելով ըրած է թրի, որմէ ամենեւին չի տարբերիր նաեւ գոթ: thri. Յունական, լատինական եւ հին ոլաւոնական լեզուներն մայրենի կերպարանքն հնդկանին նման բնաւ չեն այլայլած: Իսկ հայ քոյրն գուցէ թէ տրի բաղադրութիւնը չտանելուն, անշուշտ աւեստականին եւ գոթականին պէս նախ թրի == տիրի ձեւն առնելէն ետեւ, յետոյ ատամնական բեռն ալ թօթափած մնացած է միայն հրի, որու և շունչն ալ իյնալով վերջապէս՝ լոկ րի վանկիկն ազատած է և յենարանով՝ ինչպէս լեզուիս օրէնք կը պահանջէին: Երե-ի ձեւին այս ճամբով յաւաջ գալուն նշան մըն ալ եռանդ է (երէկ չէ միւս օր == երեք օր), որուն մէջ ո՞ւ հրկնագիր գրութեան միագիր ձեւն է լոկ: Այս եռ գրութիւնը կը տեսնուի քանի մը ուրիշ բառելու մէջ ալ, զորոնք թէեւ գասական լեզունիս չի ճանչնար, սակայն անոր համար նոր կամ խանգարեալ գրութիւն բնաւ չենք կրնար համարիլ: Համեմատէ եռ-ուսանի, եռ-այարկ, եռ-ամենայ եւ այլն:

Այս թուականին զուտ արմատական ձեւն ե-րի (ինչպէս քոյր լեզուներն ունին տրի) կրնանք տեսնել, եթէ միտ գնենք, երե-ին հոլովման վրայ՝ երի-ց, երի-ւ-ի: գարձեալ այս ճըշմարտութիւնը կը հաւասարէ երի-ր, որմէ եր-ր-որդ: Յոգնականի մէջ ալ երե-ի քոյր լեզուներուն կը համաձայնի, եթէ զայն համեմատենք լատիկն լրէս, յոյն թրէս, գոթական threis եւ հնդկական տրայաս յոգնակի ձեւերուն հետ: Այս համեմատութենէն կրնանք հետեւցնել որ երես հնագոյն երայ-ի ձեւի համառօտութիւնն է:

Երես-սասան յոգնակի յ նշանով կազմուած է քոյր լեզուներուն պէս: Այսպէս հնդ-տրայոն-սասան (= տրայաս-գասան), լու. trēdecim, որ ճշդագոյն ձեւն ալ ունի լրէsdecim. Իսկ յունականն եւ շաղկապն ալ մուծանելով կ'ըսէ բրւշաձեռա:

Բայց յոգնակի ի նշանն աներեւայթ եղած է երեսունի ի վրայ . մերինին նման են ազգական լեզուներն ալ : Այսպէս հնդ . տրին-սատ , զնդ . բրի-սատա , լու . լրի-ցինտ եւայլն :

Ընթերցողք կը տեսնեն որ երեսուն , ինչպէս յաջորդ տասնաւորներն ալ , սաև հնագոյն վերջաւորութիւնը առևի նուազեցուցած են , թերեւս բազմավանկ ըլլանուն պատճառաւ , ինչպիսի են նաեւ խոռասուն , յիսուն , վարսուն , եւայլն . իսկ բան մէկ վանկ է կամ առ առաւելն մէկ ու կէս :

### ՉՈՐՏ ԵՒ ՔԱՌԱՍՈՒՆԻՑ

Մայր ձեւն է կատվար . հնդ . նատվար եւ համառօտեալ հատուր . զնդ . նարվար եւ ամիտոփուած հարրու , յն . տետրար , տեսձար . հին ալ . մետուր , գոթ . ֆոնօր : Ամենէն մերձաւոր են մօրն լու . զատուօր եւ լիթ . կետուրի :

Մենք այդ թուականը կրկնածեւ ունինք՝ երկուքն ալբուն հայ կերպարանօք , եւ են չոր-ի եւ յառ , որոնց վերջինն ոսկի դարու լեզուին անծանօթ է , բայց անկէ ունինք խոռասուն :

*Չոր-ի որուն արմատէն ելած են նաեւ չոր-իր եւ ասկէ*

(1) Օտարազգի քանի մը հայագէտք համարեցան թէ չոր-ի յք բառն է , անշրջու բաւական հմտութիւն չընենալով չորի-ր (եւ ասկէ չոր-ր-որդ ) ածանցքն , որուն բ մասնիկն օտար բառէվ վրայ բնաւ չի կնար գալ : Իսկ եղաւ մէկն ալ որ ըսաւ թէ չորի տեղափոխութեան արդիւնք է փոխանակ չորի ըլլալու , առանց ուշագրութեան թողլավլթէ ի յոգնականակերու մասնիկն է որ չի մնար հորսկելու ատեն , չորի-ց , չորիւք : Եթէ այս կարծիքն սոոյդ ըլլար , մենք չորիր , չորրորդ բառերը չէինք կընար ունենալ իսկ յառ նոյն գիտնականներէն տարբեր մեկնուած է ընդհանրագէս : Ասոնցմէ շատերը կը կարծէն թէ հնդիկ տուրեա ( = հատուրեա ) եւ զանդիկ տուիրեա համառօտաւած ձեւերուն պարտական է յառ իր ծագումը , ով կամ դու բաղադրութենէ յառաջ գալովլինչպէս յու , յուն եւ այլն , ինչպէս վերագցն մեկնեցինք : Սակայն այս կարծիքն հիմնական հաւանականութիւն չունի , վասն զի պէտք չկայ սոյն ենթադրութեան դիմելու յառ ին ծագումը մեկնելու համար , քանի որ քոյր լեզուաց կ ձայնը մեր մէջ ինչպէս չ նշյալքէս ի կրնայ ըլլալ : Կարձեալ ո՞վ կարող է համարձակիլ ըսկելու որ յառասուն ալ նոյն կրճատ բաւերուն պարտական է իր ձեւը : Վերջապէս այն մեկնութեամբ յառ ին վերջատառ ուժոյն ալբաւական լցու չ'առնուր :

յոր-ր-որդ եւ այլն, միջատառ ոչ տառերն անհետանալով յառաջ եկած է, ինչպէս նոր պարսկերէնի մէջ որ յաշ է համառօտութիւնն է<sup>(1)</sup>:

Նոյն արմաաէն շինուած է դարձեալ յորեֆ-տասան յոդ-նականի նշանը պահելով ճիշգ այնպէս, ինչպէս երեֆ-տասան, Քոյր լեզուներն հասարակօրէն այս նշանը չեն կրեր: Այս-պէս լատին զատոր-decim, սանսկրիտ՝ մատուր-դասան եւ այլն: Միայն Յոյնը մերինին նման կ'ըսէ յոդնականակերտ մասնկով տեսաբեռնածեա:

Կը մնայ քննելի յառ, յառ-ից, որ կը հողովի ինչպէս յոր-ի, յոր-ից: Հայ տառադարձութեան ընդհանուր օրէնք կը պահանջեն, որ քոյր լեզուաց ճ ն չ, իսկ անոնց կը ժ ըլլայ մեր մէջ, զոր օրինակ արդեամբ եղած կը տեսնենք եթէ մեր յառ եւ յոր-ի թուերը մայր եւ քոյր ճեւերուն հետ համեմատենք: Երկուքն ալ միջանկեալ ոչ տառերը կորսնցուցած են, իսկ վերջագիր ո թերեւս այն հ չնշոյն խառնուրդն է, զոր հետն ունէր անշուշտ երբեմն միջանկեալթ = ահ: Ուստի հաւանական է որ յառ նախ յարր, յետոյ յանր եւ ապա յառ ճեւն առած ըլլայ հետզհետէ: Այս նկատմամբ երեֆ թուականն համեմատէ:

Քառասուն ալ յառ ովքաղադրուած է, որուն երկրորդ առ քոյր լեզուներն ալ ունին: Համեմատէ յուն. տեսաբանուած, լատ. quadra-ginta եւ այլն:

#### ՀԻՆԳ ԵՒ ՑԻՍՈՒՆ

Հինգ ին նախնական ճեւը կրնայ թէ պանկան ըլլալ եւ թէ կանկան. այս վերջնոցն հաւանականութիւնը միայն լատին quinqüe (հինգ) բառէն հանուած է, որ սակայն զուտ լատինական ծնունդ կ'երեւայ փոխանակ րիզու ըլլալու, ինչպէս եղած է coquere (եփել) փոխանակ քուրե, ինչպէս կը վկայ յեն միաբերան միւս քոյր լեզուներն, այսինքն թէ սկզբնագիր տառը շրթնական մըն է եւ ոչ կոկորդական: Դարձեալ մեր հինգը կրնայ նախնական պանկան ճեւէ միայն յառաջ գալ: Դնենք քոյր լեզուներուն բառերը: Հնդիկն եւ Զան-

գիկ՝ պահնակն, Յոյնը ունեցած է եւ եւողացին ունակ, Հին Ալաւոնը՝ պեսը, եւ Լիթաւացին՝ այենի, վերջապէս Գոթացին միմ, Պարտիկն ալ չէ:

Մենք ասունց դիմաց հինգ բառն ունինք, որ ամէն տառ ռերովը գրեթէ փոփոխութիւն կրած է: Նախ պ տակաւ փ այսինքն պի դառնալէն ետեւ, վերջապէս լոկ հ շունչը մնացած է: Երկրորդ նախնական ա' ի ձայնի նուազած եւ երրորդ վերջապէս չհնչող կ' զ հնչականին փոխուած է նախորդ ունդականին (ն) ազդեցութեան տակ: Այսափ այլայլութիւն եւ ոչ մէկ լեզուի մէջ կրած է սոյն թուականը, մանաւանդ թէ բոլրովին այլակերպ եղած է չճանչցուելու չափ յի-սուն (= հինգ-սուն) բառին մէջ՝ նաեւ նզ էտան նկարագիր տառերին մերկանալով, որով սկզբնական կերպարանաց եւ ոչ մէկ գիծն այլ եւս չի կրեր: Իսկ յի-սուն ալ աւելի աղաւաղելով նաեւ սն տուժած է յի-ն-ունիքի մէջ, որ ըլլալու է յի-սն-ունիք:

Հնգե-սասանի լծորդներն են հնդ . եւ զնդ . պանաս-  
սան , լու . quin-decim , գոթ . simftaihun եւ յուն . πεντεκαιδεκա  
եւ ալին :

Յի-սուն ի քոյրերն են հնդ. պան-հաստ, զնդ. պան-հաստատ, յուն. πεντήκοντα լու. quinquaginta եւ այն:

Վեց Եկ ՎԱՐՍՈՒՆ

Մայր ձեւն է ավակս կամ թերեւս կալակն , սակայն այս վերջինը միայն զանդիկ խշվաշ ձեւին վրայ կրնայ յենուլ . միւս լեզուները մէկանց առաջնոյն նեցուկ կ'ըլլան : Այսպէս հնդ . եւ նոր պարսկ . շաշ (= զվաշ) , յուն . չէ (= հվեքս) , լատ . sex , հին սր . շեշտր , գոթ . saihc եւ այլն :

Իսկ մենք սոյն թիւը ց, շ, թ երեքգունեան տառերով  
պահած ենք՝ վեց, վեց-տասան ու վար-սուն. Ասոնց մէջէն  
ց եւ շ հնագոյն կո ի մնացորդ կրնան իրաւամբ համարուիլ,  
բայց թ զարմանալի երեւոյթ մը կ'ընծայեցնէ եւ կերպաւոր-  
ուած կ'երեւայ հետեւորդ սին ազդեցութեան տակ, որ  
ձայնին հեա ոչ զ միամսնական է եւ ոչ շ, ասոնք սի նմա-

նաձայն ըլլալուն պատճառաւ։ Ուստի եւ զ որ տս ի ձայն  
կու տայ, լուծուելով միայն թ մնացած է, հին ատամնականը  
շունչ մըն ալ առնելով։

Բայց քոյր լեզուներ ալ վեց թիւը բաւական այլայլած են  
բաղադրութեանց մէջ։

### ԵՒԹԵՆ ԵՒ ԵՒԹԱՆԱՍՈՒՆ

Մայր ձեւն է սապտան, զօր նոյնպէս պահած է Հնդիկն  
ալ։ Նախադաս ատամնաձայն ս ձայնը նմանածեւ պահած են  
նաեւ Հռովմայեցին septem, Գոթացին Տիսոն եւ Հին Սլաւ-  
ոնը սեղմը, իսկ զանդիկ հապտան եւ յունական նոր (— հետ-  
ադա) սկզբնագիր ս տառն հի փոխած են, որուն նման երե-  
ւոյթ մըն ալ նաեւ մեր երթն տեսած է անտարակոյս, կան-  
խաւ հարթն կամ լաւ եւս հերթն հնչուելով եւ յետոյ նախա-  
ձայն շունչը թօթափելով, ինչպէս ուրիշ բառերու սկիզբն ալ  
բաւական յաճախ պատահած է։

Բայց մեր երթն ձեւն երկու ուրիշ այլայլութիւն ալ կրած  
է։ Նախ պ ւի փոխուելով որ նոյնպէս սովորական է մեր մէջ  
եւ երկրորդ վերջին ու ձայնաւորը սուղ ի ձայնի նուազելով,  
որ մինչեւ անհետ ալ եղած է վերջապէս։ Այսպէս երթն չե-  
ղած՝ հարկաւ երթին ձեւ մը կանխած էր։ Նախական ա  
դարձեալ երեւան կու գայ հոլովելու ատեն եւ հնագոյն բար-  
դութեանց մէջ։ Համեմատէ երթան (բայց նաեւ երթին), եր-  
թան-f, երթան-g, երթանատուն, երթանելեան։ Իսկ երթն եւ  
տան յունականին պէս նորագոյն բարձրացնեած է այս պատճառաւ նաեւ երթն իր հնագոյն կեր-  
պարանքը (երթան) չէ կրցած դարձեալ առնուլ։ Նոյնպէս  
այս թուականով բաղադրուած շատ բառեր որ երթն ձեւը  
կը ցուցնեն՝ նոր են, այսինքն առաջին հայ մատենագրու-  
թեան ժամանակին կից կամ անկէ քիչ հին են. այսպէս երթն-  
պատիկ, երթն-օրեայ, երթն-ամեայ, նոյնպէս ալ երթն-երրորդ։

### ՈՒԹ ԵՒ ՈՒԹԱՆԱՍՈՒՆ

Ուրիշ ին մայր ձեւն է ակտա կամ ակտան, առաջինն եւրո-

պական, իսկ երկրորդն ասիական քերց վկայութեան համեմատ։ Վասն զի Հնդիկն ու Զանդիկ ունին աշան (բայց նաև աշա)։ Իսկ Յոյնն ծառա, Լատինն օօտօ եւ Գոթացին ահտաւ։ մերն որ նի հետք ամենեւին չի ցուցներ, աւելի եւրոպական քան թէ ասիական քերց մերձաւոր կը հանդիսանայ։

Բայց մեր ուր ձեւը միջանկեալ բաղաձայնն ալ տուժած է, որ բնիկ հայ փոփոխութիւն կամ կորուստ մըն է՝ ուրիշ բառերու վրայ ալ երբեմն երեւցած։ Այս կորստեան ազգեցութեան տակ կերպաւորուած է նաեւ թ, գոնչ այսպէս հաւանակութեամբ կրնայ կարծուիլ, ինչու որ թ շատ հեղ աժ ի հաւասար է։

Ուր եւ տան կամ ուր ու տան իր նախորդին կազմութիւնն ունի ճշդիւ եւ կամ ու շաղկապը մէջ մտնելով։ Իսկ ուր-սուն ըսելիք բնաւ չի թողուր։

### ԻՆՆ ԵԽ ԻՆՆՍՈՒԻՆ

Մայր ձեւն է նավան, զոր Հնդիկն ու Զանդիկ պահած են անվթար։ Լատինն ալ ուստ, նոյնպէս Գոթացին ուսո հնոյն նման են բաւական։ Հին Սլաւոնն սկզբագիրն ատամնականի փոխած է, վերջն ալ իրեն յատուկ յաւելուածն ունի Տելեն-սը (— նեվեն-սը)։ Յունարէն նույն կ'երեւայ սկզբնատառ անշանակ ձայնով, ոնդականի կրկնութեամբ եւ միջացայն վի կորուսմամբ՝ ինչպէս յոյն լեզուի օրէնք կը պահանջեն։

Յունականին նման է նախաւոյն ի ձայնաւորի յաւելուածով մեր ինն ալ, որուն բուն ձեւն է ի-նուն եւ յայտնի կ'երեւայ հոլովելու ատեն՝ ի-նուն-f, ի-նուն-g եւ այլն։ Եթէ նախածայն ի անպէտ տառը զեղչենք, նուն ձեւ մը կը ստանանք ուստ գոթականին շատ նման, որուն պէս մերն ալ շրթնականէն վերջն եկող ձայնաւորն անհետ ըրած է։

Ինն այս համառօտ ձեւովն երեւան կու գայ միշտ (հոլովմանէ դուրս)։ այսպէս ինն եւ տան կամ ինն ու տան։ Աւելի զարմանալի է իննելեւան եւ մանաւանդ իննաւուն, մինչդեռ եւրն, ինչպէս գիտենք, հին ձեւով կ'երեւայ, եւրանելեւան եւ եւրանասուն, նոյն կազմութեանց մէջ։ Ասոր

պատճառն է անշուշտ հայերէն նուն եւ երթան ձեւերուն ձայնաւորաց տարբերութիւնը. ու շատ դիւրաւ տեղի կու տայ, իսկ ա գրեթէ ոչ երբեք:

## ՀԱՅԵՐԸ

Ամէն քոյր լեզուներն ուրիշ բառով այս թիւը կը բացատրեն եւ իրենց մայր ունին կանա կամ կառա որ գարձեալ բուն սկզբնական դական-դական-տա (տասն X տասն) ձեւի մը համառօտութիւն կամ աղաւաղութիւն կը համարուի:

Հնդ. եւ զնդ. աստա, նոր պարսկերէն ամ, յունարէն հ-խառն (մի հարիւր), լատիներէն centum, հին սլ. սլտո, գոթ. hunda:

Ասոնց թէեւ իրարու հետ ազգակցութիւնն ակներեւ է, բայց հայերէն հարեւրին մայրն ստուգիւ հայ է, այսինքն հայութիւն կազմուելէն ետեւ այդ թուականն յարմարած են Հայք:

Օտարազգի հայագէտի մը կարծիքն որ հարեւ-r զանդիկ եւ պարսիկ պարու (բազում) բառին հետ կը համեմատէ, հաւանականութենէ զորկ չէ:

Հարեւր՝ հ շունչը կորսնցուցած եւ ի եւ ա՝ ե ի ձուլուած է երկ-երիւր ի մէջ. Հարիւր-որդ՝ հարիւր-երորդ սովորական ձեւին եր մասնիկը կլլած է՝ հարիւր ին վերջատառ r ին պատճառաւ:

## ՀԱՅԱՐԸ

Չենք տարակուսիր որ այդ թիւն հայ չէ, այլ օտար եւ այն պարսկերէն կը համարինք: Սանսկրիտ լեզուն նոյն բառն ունի սահարա եւ Աւեստայի բարբառն մերինին աւելի նման հազանիրա, որմէ նոր պարսկերէն յշա եւ ասկէ մերն ալ հազար:

Հազար ին օտարութեան նշանն է նախ նոր պարսկերէնի հետ կատարեալ նոյնութիւնը, որ ստուգիւ տեղի չէր ունենար եթէ բնիկ հայերէն ըլլար հազար, ինչակա մի եւ նոյն

ծագում ունեցող շատ մը հայ ու պարսիկ բառեր, որ միշտ բաւական կը տարբերին իրարմէ: Երկրորդ՝ սոյն թուականին անհարազատութեան ցոյց մըն է սա պարագայն, որ միւս եւրոպական քոյր լեզուներն ալ նոյն թիւը չեն ճանչնար, օրինակի համար յունարէն շիւօն եւ լատիներէն տիլե թէ անկէ եւ թէ մէկմէկէ բոլորովին այլատարր ձայներ են: Դարձեալ մեր կիւսիսային եւրոպական քոյրերն՝ Սլաւք եւ Գերմանք որ նոյն թիւը կը գործածեն, զայն վերագոյն յիշուածներէն տարբեր ունին: Հին Սլաւոնք դուսանցա, Լիթաւացիք տուկանանիս եւ Գոթացիք thusundi կ'ըսեն, որոնց մայրենի ձեւն որոշել գորուար է: Սակայն Սլաւք ու Գերմանք բուն հնդեւրոպական մայր բառը պահած պիտի ըլլան եթէ երբեք կարենայ ստուգուիլ որ այս անոնց սեպհական բառն հարիւրի տասնով բազմապատկութիւնն էր նախապէս:

#### ՎԱԽՃԱՆԱԽՈՍԱԿԱՆ ԱՊԱՑՈՅՑ ԱՍՏՈՒՇՈՑ ԳՈՅՈՒԹԵԱՆ

Վախճանախօսականը տիեզերախօսականին ոյժ կուտայ գերաշխարհիկ արարջին անձնաւորութիւնն ապացուցանելով: Այս ապացոյցին հիմունքն սա վճիռն է թէ: Վախճան դիտող պատճառն իմացական միայն կրնայ ըլլալ եւ հաւաստի է փորձով որ աշխարհս նպատակի մը համեմատ յօրինուած ամրող մըն է: Իսկ վախճանախօսական ապացոյցին սա ձեւը կուտանք: Ուր վախճան դիտող գործողութիւն մը կայ, հոն գործողը բանաւոր, ինքնիշխան (ազատ) այսինքն անձնաւոր էակ մըն է: Վասնզի վախճանադէտ գործողութիւնը կ'ենթադրէ որ գործողն հասնելու կէտը մոտաց առջեւ ունի եւ իւր գործողութեամբն անոր կը դիմէ: Արդ աշխարհիս մէջ ամենայն ինչ որ կայ ու կ'ըլլայ, եթէ ամբողջօրէն նկատուի եւ եթէ անհատօրէն, նպատակի մը պատշաճեցուցուած է: Ուրեմն աշխարհի անպայմանաւոր պատճառն՝ հարկ է նպատակադէտ, անձնաւոր էակ մ'ըլլայ:

Այս ապացոյցին արժողութեան դէմ կը մաքառին նիւթա-

կանք, որ աշխարհէս ամէն վախճան կը մերժեն եւ Համաստուածեանք, որ գերազարհիկ, վախճանադիր արարիչ չեն ընդունիր:

Նիւթականութիւնը բնութեան մէջ նպատող բնաւ չընդունիր եւ երեւցած վախճանական կապը կը մեկնէ իրեւ պատահական արդիւնք կուրօրէն գործող պատճառաց: — Սակայն նիւթականք անմտութեամբ միայն կարող են այսպիսի բանի մը վրայ պնդել: Համօրէն աշխարհի կազմաւորութիւնն, երկնային մարմնոց կարգաւորութիւնն, երկրային զանգուածոց յօրինուածութիւնն, անգործարանաւոր ու գործարանաւոր կազմուածք մինչեւ մարդ, — այս ամենայն կը ցուցնէ ծրագրի մը համեմատ յառաջդիմութիւն, կարգաւորութիւն եւ գաշնակութիւն, կը յայտնէ նպատակի մը համեմատ գործողութիւն անբողջին եւ մասանց մէջ, որ փոքր անկանոնաւորութիւններով եւ անդաշնակութիւններով բնաւ չի վեասուիր: Բնութեան զանազան օրէնք, որոնք բնութեան մէջ միութենական կարգաւորութիւն մը կը կազմեն, կը յօրինեն այլեւայլ մասերէ յերիւրուած բովանդակած (Système) մը խոնարհագոյն ու բարձրագոյն վախճաններու, որոնց իւրաքանչիւրն ինքնին վախճան եւ միանգամայն միջնորդ մըն է բարձրագոյն վախճաններու: Այսպէս կը ծառայէ անգործանաւոր բնութիւնն գործարանաւորին, սա՝ կենդանականին ու մարդկան: Փիմիական — Փիզիքական նիւթեղէն զօրութիւնք գիտուածօրէն գործելով եւ ազդելով իմիասին՝ չեն կրնար պատճառ ըլլալ այդ վախճանական համաձայնութեան, մանաւանդ գործարանաւոր եւ հոգեկան կենաց սահմանին մէջ:

Բնութեան մէջ դիտուած այդ վախճական կապին չի կը բնար եւ չ'ուզեր դէմելլել համաստուածութիւնն, սակայն անոր պատճառն աշխարհի մէջ կը խնդրէ գտնել: Զայն իրեւ բացարձակ գոյացութիւն կամ տեսիլ (idéé) կամ հոգի աշխարհի կը մտածէ, եւ կը կարծէ որ նա իւր ներքին բնութենէն տակաւ ինքզինք կը յայտնէ ծրագրի մը համեմատ կամ նպատակ մը դիտելով: Սակայն փորձական հաւասարիք մըն է որ աշխարհի նիւթն յօրինուած է այլեւ այլ տարբեր տարբներէ, որոնք իրենց յատուկ զօրութիւններն ունին, ուստի եւ չենք կրնար

խորհելով ընդունիլ որ ասոնցմէ զատ զօրութիւն մըն ալ գըտնուի նիւթին մէջ։ Բայց նաեւ եթէ այն զօրութիւնն ալ կարենայինք խորհել՝ պէտք էր նա ինքնագէտ, անձնաւոր ըլլալ։ Վասնզի այսպիսի էակ մը միայն՝ վախճանի մը համեմատ կարող է գործել։ Այս նկատմամբ անօգուտ է անասնոց դիմել, որոնք բնազդեցիկ կերպով եւ սակայն վախճանի մը համեմատ կը գործեն։ Ասոնք նպատակի մը յարմար գործելով կը ցուցնեն (որովհետեւ իրենք իրենց վախճան չեն դներ)՝ թէ ունին հանձարեղ վարիչ մը որ իրենց նաեւ որոշած է վախճանն։ Վախճանի մը համաձայն եղած ամէն գործողութիւն վերջապէս կը պահանջէ վախճանագէտ մը։ Իսկ եթէ տիեզերաց առաջին պատմառն անձնաւոր էակ մըն է, չի կրնար ներքնաշարհիկ ըլլալ, չի կրնար ոչ անկենդան նիւթին, ոչ գործարանաւոր կազմակերտից, եւ ոչ իսկ ինքնագէտ մարդու էութիւնն ըլլալ։ Սա թէեւ վախճանի մը համեմատ կը գործէ չափաւորապէս, սակայն բնութեան վախճաններն ինք չի հնարեր, այլ միայն պատրաստ հաստատուած կը գտնէ։ Ուրեմն աշխարհի վախճանագիր պատճառն գերաշխարհիկ էակ մըն է՝ անչափ եւ անսահման իմացականութեամբ ու իմաստութեամբ։

Երկուորականութեան (dualismus) մտօք սակայն առարկէ թերեւս մէկը Քանթի հետ, որ այս վախճանագիր պատճառն հարկաւ չի հետեւիր թէ աշխարհի ինքն արարիչ լինի միանգամայն։ ուստի եւ վախճանախօսական ապացոյցէն սա միայն կը հետեւի թէ աշխարհս իմաստուն ճարտարապետ մ'ունէր, որ կրնար նախանիւթէ մը տիեզերքը կերպաւորած ըլլալ։ Կը պատասխանենք թէ անձեւ անկերպարան նախանիւթ մը լրկ վերացուցում (abstractionem) մըն է, եւ իրականութեան մէջ նիւթը միշտ ձեւ ու կերպարանք ունի, անորոշ չէ այլ որոշ է։ Իսկ նիւթի որոշմունք իւր զօրութիւնք են որ որոշ կերպով կ'ազդեն։ Արդ վախճանի համեմատ ազդող զօրութիւնք արտաքուստ նիւթին վրայ չեն ստեղծուած, այլ անոր էական որոշմունք են։ Ուրեմն նիւթին զօրութեանց ստեղծիչն նիւթին միանգամայն ստեղծիչն է։ Նաեւ չնորհելով Քանթին առարկութիւնն, վախճանախօսական ապացոյցն իւր կարե-

ւորութիւնը չի կորուսաներ, երբ զայն տիեզերախօսականին հետ կցենք: Վերջինն անպայման, անփոփոխելի ուստի եւ գերաշխարհիկ արարչի մը գոյութիւնը ցուցնելէն ետեւ, առաջինն անոր իմացականութեան կը համոզէ զմեզ, այնպիսի իմացականութեան մը, որ աշխարհի մեծ ու փոքր իրաց մէջ աննման եւ անհամեմատ պատշաճականութիւն կամ վախճանական կապ ցոյց կուտայ:

### ԴԱՍԱԿԱՆՔ

Ոչինչ նուազ կարեւոր ու հետաքրքրական է դասական թուականաց կազմութիւնն եւս: Եթէ քոյր լեզուաց դասականներն աչքի առջեւ բերենք, անոնցմէ մէկն ալ գրեթէ մերինին նման ձեւ չընծայեցներ: Անոնց մէջ դասական շինող մտսնիկներն են կամ պարզ մա, տա, յա, վա կամ ասոնցմէ բաղադրուած տա-մա, տեա (== տա-յա) (<sup>1</sup>):

Այս մասնիկներուն ամէնն ալ գերանունական արմատ են (այսինքն՝ իբրեւ գերանուն առանձինն ալ կը գործածուին եւ այն՝ հասարակօրէն ցուցական նշանակութեամբ) եւ քոյր լեզուաց մէջ այս կամ այն թուականին դասական ձեւը կազմելու գործածուած են, ինչպէս ստորեւ դրուած օրինակներէն կերեւի: Խոկ մեր դասականի սովորական մասնիկն է որդ, որ քոյր լեզուներուն հետ եթէ համեմատուի՝ նմանութեան եւ ոչ մէկ գիր կրնայ ցուցնել: Ստուգիւ այդ հայ մասնիկն ասոնց ազգականութենէն բոլորովին զրկուելու էր, եթէ մեզի հետ երբեմն աւելի մերձաւորութիւն ցուցնող յոյն

1.) Համեմատէ հնդ. պահնա մա (հինգերորդ), Զնլ. ևա-մա (իններորդ), Յն. չեծ-պա-չեւ լատ. septi-ma-s (եօրներորդ). Գոր. երա-մա-n (առաջին): Ասոնք ահա ամենն ալ մա մասնկով են. խսկ տամա մասնիկն ունին Հնլ. պրա-բամա եւ զնլ. գրա բեմա (առաջին): Խոկ տա մասնկով են՝ յուն. τρί-το-s (երրորդ), լատ. quat tu-s (չորրորդ), գոր. ահս-да-n (ուրերորդ) եւ այլն: Հետեւեալերն տայս մասնկով են. հնդ. sr-sկյա (երրորդ), զնլ. բի-սեա (երկրորդ), լոտ. ter-tiu-s (երրորդ), գոր. thri-dja-n (երրորդ): Միայն յա մասնիկն ունի հնդ. stntr-եա (չորրորդ): Վեցասպէս վա մասնկով են զնլ. պատր-վա (առաջին), լոտ. octa-vu-s (ուրերորդ):

Քոյրը չըլլար։ Այս լեզուն երկու թուականին դասականը տերօ մասնկով կը չինէ, զոր ոչ մէկալ քոյրերն եւ ոչ ալ ինք ուրիշ թուականներու վրայ բնաւ չեն գործածեր։ համեմատէ ծեն-տերօ-ս (երկորդ) որ ծօ (երկու) ին դասական ձեւն է յայտնապէս (³)։

Սրդ այս յունական մասնիկն (որ սոյն լեզուի մէջ բաղդատական մասնիկն հետ ճշդիւ նոյնաձեւ է, ինչպէս ցլուխու-տերօ-ս խողցրագոյն) կարծենք բաւական լոյս կուտայ մեր որդ դասական մասնիկն կերպարանաց ու ծագման վրայ։ Բայց դեռ ասոնց մեկնութեան չսկսած, պատշաճ է մեր որդ մասնըկին որպիսութիւնն աւելի լուսաւորել։

Մեք չենք տարակուսիր որ բացարձակներէն դասական չի-նող որդ մասնիկդ տարբեր չէ միւս որդ ծանօթ մասնիկն որ բայական (բայապէս գործածուող) արմատներու կամ գոյականներու վրայ գալով՝ լնող կամ ունեցող նշանակութիւնը կու տայ ընդհանրապէս։ այսպէս անց-որդ (անց-անել), որս-որդ (որս-ալ), մնա-ց-որդ (մնա-լ)։ գարծեալ ճանապարհ-որդ (ճանապարհ), սայլ-որդ (սայլ), անդի-որդ (անդեայ), (⁴)։

2.) Ոչ յունական միայն այլ նաև գորական լեզուն նոյն մասնկով կը յօրինէ երկու բացարձակին զասականը կամ գոնէ այս նշանակութեամբ կը գործածէ առ-thara (երկրորդ) բառը, բեւ (երկու) բուականին վրայ չէ եկած մասմիկը։

3.) Համեմատու դարձեալ՝ լուղ-որդ (լուղ ալ) կամ լող-որդ (լող ալ). ա-ւելորդ (յ-աւել-որդ, աւել-ի). փոխ որդ եւ փոխ-որդ-ի (փոխ-ել, փոխ)։ փո-խանորդ (փոխան.ակ-ել)։ ուղղ-որդ (ուղղ ել, ուղիղ)։ պարապ-որդ (պարապ-ել, պարապ)։ հասարակ-որդ (հասարակ-ել, հասարակ)։ ցանց-որդ (ցանց-ել, ցանց)։ ցանկ-որդ (ցանկ)։ Դարձեալ յաշ-որդ (յատ-ալ, յատ-ալ-ել)։ բաժան-որդ (բաժան-ել, բաժին)։ բագ-որդ (բագ, բած), հաղ-որդ (հաղ)։ շ-ողոր-որդ (ողոքել)։ Վաղ-որդ-այն բառին՝ որ որդ մասնիկն վրայ այն մասնիկն առած է իրեւ արմատ պէտք է նկատուի վաղ, որնէ վաղ-իւ, վաղ-վաղ, ել։ Այս յաճախ լիշտակուած մասնկով վերջաւորած է թերեւս սոս-որդ գրուց քէ նաև օրիորդ, կոկ-որդ, բայց այլ վերջինը շատ խնդրական է։ Վերջապէս դիտելի են տառան-որդ, բառան-որդ և առաջն-որդ։ առաջինը դասական նշանակութիւն (տառն.երորդ) ամենեւին ջունի, երբ միւս երկուքը բառան-երորդ եւ առաջն-երորդ բուն դասական ձեւերուն հետ դասական նշանակութեամբ ալ կը գործածուին։ Առաջն.երորդ կրկնակի դասական է։ Հարիւր-որդ որ միայն դասական նշանակութիւն ունի, ո տառերուն յաճախութեան պատճառաւ, եր միջանկեալ մասց կուլ տուած կ'երեւայ, բայց ամրողջական ձեւովն ալ պահուած է՝ նար-իւր-երորդ։

Պէտք չեն ընթերցողք կարծել որ յիշեալ երկու մասնիկ-ներն իրարու հետ միացնելու արգելք կրնան ըլլալ դասականաց վրայ երեւցած եր (կամ իր) նախընթաց մասնիկն, որմէ ետեւ կու գայ որդ, ինչպէս վեցեր-որդ, ուր-եր-որդ եւ այլն։ Ինչպէս երրորդ (=եր-իր-որդ) եւ չորրորդ (=չոր-իր-որդ) դասականաց առանձինն ալ գործածուած արմատներն եր-իր (երրորդ) եւ չոր-իր (չորրորդ) յայտնապէս կը ցուցնեն, որդ մասնիկը (բաճարցակ) թուականաց ոչ պարզ այլ իր մասնըկով աճած (յաւ ելական) արմատին վրայ եկած է, որ վերջին մասնիկն ալ, որչափ կ'երեւի, արգէն դասական նշանակութիւն ունէր, ինչպէս վերագոյն դրինք։ Ուրեմն ինչպէս եր-իր եւ չոր-իր նոյնպէս երկ-իր, վեց-իր եւ այլն ձեւեր՝ որ հիմա չկան, երբեմն կը գտնուէին եւ այս նախագոյ ձեւերուն վրայ եկած է յետոյ որդ եւ այսպէս երեւան եկած են երկ-րորդ (=երկ-եր-որդ), վեց-եր-որդ եւ այլն։ Հոս սա միայն չենք կրցած տակաւին ըմբռնել թէ ինչու համար՝ երկրորդ, երրորդ եւ չորրորդ ձեւերուն նման միւս դասականներն ալ վեցրորդ, ուրբորդ եւ այլն չեն եղած, այլ ի ե ի փոխուելով՝ վեցերորդ, ուրեցրորդ եւ այլն։ Սակայն այս երեւոյթին պատճառը չգիտնալն բաւական իրաւունք չի տար մեր խնդրական մասնիկներն իրարմէ զատելու։

Հիմա կը մնայ մեր որդ մասնիկն նախնական ձեւը գտնել եւ յետոյ իր քոյրերուն հետ համեմատել։ Մեզի շատ հաւանական կ'երեւայ որ որդ իր սկզբնական կերպարանօք չ'երեւար մեզի։ Մեր լեզուին մէջ ը իր բնական դիրքը փոխելով երբեմն նաեւ շատ յանդուգն ոստումներ ըրած է, ինչպէս աս վերջին երեւոյթին երկու որչափ զարմանալի այնչափ ստոյգ եւ անտարակուսելի օրինակ ունինք արտաւր (=տաս-րու) եւ եղունգն (=նուգ-ղ)։ Աս անսովորականներուն քով սովորական տեղափոխութիւնները բաւական յաճախ են, ինչպէս յիւրևն (=քիս-ր-ն), առւրը (=սուբ-ր), եղբայր (=բղայր)։ Համեմատէ հնդկերէն ավիդ-րա (քիրտն) եւ սուրհ-րա (սուրբ)։ Նոյն երեւոյթն կրնանք դիտել նաեւ այլատարը լեզուէ մեզի անցած բառի մը մէջ, ինչպիսի է յուրմ (=քումր) որ քաղդէան է։ Բայց ինչ հարկ կայ հեռուն եր-

թալ, երբ մեր նոյն իսկ հայ լեզուին մէջ նոյն երեւոյթը կը նշմարենք: Ահա հին լեզունիս դարովել նախնականին քովազաւաղած ձեւ մըն ալ ունի դրավել: Համեմատենք վերջապէս ռամկական հետեւեալ ձեւերն ալ դարտակ (= դատարկ), կարգես (= կապերտ), կարմունց (= կամուրջ). նոյնպէս սորվիլ (= սովորել):

Արդ կը կարծենք որ որդ ալ նման կերպով մը ձեւացածէ, ուստի եւ նախնական անվթար ձեւն էր դար որ տակաւ եղած է արդ եւ վերջապէս որդ: Սոյն դար (<sup>4</sup>) (= որդ) մասնիկը քոյր լեզուներն ալ կը ցուցնեն, եւ այն՝ հասարակօրէն ներկայ ընդունելութեան (-իչ, -ող) նշանակութեամբ: Այսպէս յունարէն սարէ, փրկիչ, քարտող, ճարտարախոս, լատիներէն vie-tor յաղթող, da-tor տուող եւ այլն: Բայց սկզբնական ատամնականին խստութիւնը մեղմացած է մեր մէջ հին և դի փոխուելով, ինչպէս ուրիշ բառերու վրայ ալ կը տեսնենք: Այսպէս դունքորդ նախապէս սունկը հնչուէր, ինչպէս կը վկայեն յուն. τύ. λοτ. և եւ գոժ. θύ. իսկ նոր գերմ. մերինին պէս հս=դու (<sup>5</sup>):

Դլամաւորենք ըսածնիս: Դասականներուն ծայրն երեւող որդ (կամ եր-սրդ) մասնիկն ուրիշ չէ որդ վերջաւորող մէկալ բառերէն եւ նոյն է հաւանօրէն քոյր լեզուաց մէջ ալ

(4.) Այդ սկզբնապէս siar (եւ sra) մասնիկն այլեւայլ կերպարանօք երեւցած է մեր մէջ, այնպիսի ազդեցութեանց տակ զորոնք առ այժմ որոշել չենք կրնար:

Օրինակի համար հայր (պատար), մայր (մատար), եղբայր (բրատար) բառերուն ծայրն ալ երբեմն նոյն մասնիկը կը գտնուէր, որ սակայն բոլորին տարբեր ձամբով յառաջ եկած է: Նոյնպէս մեր արար բարին նախնական ձեւն էր արար, ինչպէս Լատին ար-ես-տ եւ Յոյն ձօտրօն կը ցուցնեն: Արդ երես արար ձեւին նետ հար, մար, եղբայր (որ հայր, մայր, եղբայր բառերուն սեռական եւ արմատական ձեւերն են) համեմատենք, կը ստիպուինք ըսել որ նիս ատամնականն (ա) ինկած ատեն՝ նախընթաց ապարզ ձայնն առ կրկնաձայնին (միթօնցն) փոխուած է փոխանակութեան օրինօք, զոր գերմանացի լեզուաքնինք ersatzdehnung կ'անուանեն:

(5.) Գարծեալ դամարել (աչքք մըըննալ, խաւարիլ) հնագոյն և ի տեղ դ կը ցուցնե, համեմատէ նրգ, ձայմուրոց (արշալոյս, վերջալոյս = մուր, նսեմ), իսկ հնդկերէն սամրա (մուր, նսեմ), սամ-աս (մուր):

գտնուող տար, ՏՐԱ ՆՇՅՆԱՆՀԱՆ մասնկին հետ (որ Յունարէնի եւ Գոթերէնի մէջ դասականի զօրութիւն ալ ունի) եւ յառաջ եկած է որդ՝ ՌԱՊԻՐԾ տառին տեղափոխութեամբ, որ սովորական երեւոյթ մըն է հայական լեզուիս մէջ:

Դասական որդ մասնկին վրայ ըսուածներն հերիք համարելով, անցնինք քննելու՝ թուականաց վրայ երեւցող ուրիշ մասնիկ մը, որ նոյնչափ հետաքրքրական է:

ԳԼԽԱԿՈՐ քոյր լեզուներն համեմատելով կը գտնենք որ բացարձակ թուականի արմատին վրայ ս ճայն աւելցնելով՝ մակրայակերպ թուերը կը շինեն. այսպէս հնդ. դվի-ս, զնդ. քի-ս (= դվիս). նոյնպէս լո. հի-ս երկու անգամ. ասոնց դիմաց հայերէնն ալ թէ որ գնենք՝ նոյնանշան երկիցս ձեւը բաւական այլակերպ կը հնչէ. սակայն եւ այնպէս մեր անգամ (6) նշանակող թուական մակրայները ցս մասնկով շինուած են, ինչպէս՝ երիցս, չորիցս, հեղիցս, վեցիցս, ուրիցս, տասնիցս, նոյնպէս բանիցս. Արդ հոս չէ թէ միայն ս մը կայ միւս քոյրերուն նման բառին վերջն, այլ նաեւ նախընթաց կ մըն ալ կից, որով լինդրին լուծումը դժուարութիւն կ'առնու: Անջուշտ կը փորձուինք կարծելու որ աս ցս մասնիկն ուրիշ բան չըլլայ բայց եթէ բացարձակ թուականներուն յոք. սեռականին վրայ եկած մակրայազօր ս մը, իբր երից-ս, չորից-ս եւ այլն: Սակայն աս մեկնութիւնն (չենք գիտեր որ ուրիշ մէկն ալ երբեք տուած է) հայ լեզուէն ուրիշ օրինակով մը կարծենք հաստատութիւն չ'առնուր: Սայոդ է ս վերջով մակրայ ունինք, ինչպէս՝ հզօրագոյն-ս սասիկ-ս, արտաք-ս, (ի) ների-ս, սակայն ասոնք մակրայօրէն գործածուած յոքնակի հայցական հոլովներ են, ուստի եւ ասոնց մէջ յոք. հայցականի հոլովակերտ ս տառէն զատ մասնիկ ընդունելու չենք պարտաւորուիր. եւ սոյն կարծեաց մէջ աւելի կը հաստատեն զմեց նաեւ ուրիշ լեզուներ, որոնք երբեմն հայցական հոլովը մակրայօրէն կը գործածեն:

6.) Ինչպէս մեր նոյնպէս քոյր լեզուաց մէջ մի բուականն այս մասնիկը չի կրնար առնուի, այլ անգամ բառին նետ մեկտեղ նոյն նշանակութիւնը կը սուսնայ: Այսպէս հնդ. սակրտ, զնդ. հակերեղ, և լո. սեմել եւալին որ մի անգամ կը նշանակեն:

Արդ յիշուած թուականներէն զատ՝ յոք. սեռականի երեւոյթ ունեցող ձեւի մը վրայ և եկած չըլլալով եւ բաց ասկէ նշանակութեան կողմանէ ալ յարմարութիւն չերեւելով, ըստիպուած ենք երիցս, յորիցս ձեւերն հայ լեզուէն դուրս քոյր լեզուի մը միջնորդութեամբ մեկնել, եւ այսպէս ընելու հզօրագոյնս կը մղէ զմեզ վերջաձայն ս, զոր ինչպէս վերագոյն յիշատակեցինք, քոյր լեզուաց շատերն ունին:

Եթէ յոյն լեզուին (որ՝ ինչպէս շատ հեղ կրկնած ենք, մերինին հետ մերձաւորագոյն ազգականութեան կէտեր կը ցուցընէ երբեմն) նոյն մակրայածեւ թուականներն համեմատենք, մերիններուն հետ մեծ նմանութիւն նա թէ նոյնութիւն կը յայտնեն, այսպէս՝ օրինաւոր աղագաւ հնեղիցս = ունեցած-աւ, վեցից-ցս = էջ-աւս եւ այլն. Թէ որ մեր ցս մասնիկն (որ հայ լեզուի օրինաց համեմատ իր ի ճայնաւորն հարկաւ տուժած է) ցիս հնագոյն ձեւին տանինք, կ'ունենանք յունարէն աւ եւ հայերէն ցիս մասնիկներն, որ իրարմէ բնաւ չեն տարբերիր<sup>(7)</sup>:

Ուրեմն աւելի հաւանական է եւ գրեթէ ստոյգ, որ՝ երիցս, յորիցս ձեւերուն մէջ թուական մակրայ շինող մասնիկն ըլլայ ոչ ս այլ ցս կամ հնագոյն ցիս, որով Հայն Յոյնին հետ գեղեցիկ նմանութիւն մը կը ցուցընէ միջատառ կ ի մը յաւելուածով՝ զոր միւս քոյրերն չեն ցուցըներ:

Թուականաց կարգին մէջ կարեւոր դեր մը կը խաղայ պատիկ մասնիկն ալ, որով բացարձակներուն վրայէն թուականներուն բազմապատկական ըսուած ձեւերը կը յօրինուին, որպիսի են՝ հնեղ-ա-պատիկ, հարիւր-ա-պատիկ, հազար-ա-պատիկ, թիւր-ա-պատիկ, ա յօդակապով. առանց յօդակապի

7.) Թէ հայերէն ց եւ յունարէն չ կրնան համեմատութեան գալ, յայտնի է ցին եւ իշտնոց համանիշ եւ համացեղ բառերէն. միայն յունական բառն՝ այս լեզուի տառական օրինաց բոյսուութեամբ բաւական փոփոխութիւն կրած է՝ նախաձայն անպէտ ձայնաւոր մը աւելցնելով եւ միջաձայն առամնական մը մացնելով: Այս բոլորն հնդկերէն այկան, եւ զանդկերէն սայնա կը ննչէ, որ մեր ցին բառին աւելի մօտիկ են՝ գոնք աւելորդ ատամնականին բացալայութեամբ: Այն օրինակներէն կը մետեւի ապահովապէս որ մեր ց գիրը կրնայ արթական ս, իսկ եւրոպական քերց կ (յուն. x, լատ. c) տառին պատախանել:

երթ-պատիկ, տասն-պատիկ, եւ յոդնականի վրայ անմիջապէս՝ երեժ-պատիկ, չորեժ-պատիկ։ նոյնպէս անորոշ թուականներէն՝ բազմ-ա-պատիկ։ Տանի-պատիկ եւ այլն։ Այս ձեւերէն՝ որ հաւասարապէս ընտիր են, կրնանք հետեւցընել թէ այդ մասնիկը պատշաճօրէն կրնայ թէ առանց յօդակապի եւ թէ ա յօդակապով թուականի արմատին հետ կցուիլ։ Առանձին մոտադրութեան արժանի է կրկն-ա-պատիկ, որ կր-իին բազմապատկականին վրայ բերած է պատիկ մասնիկն, որով կրկնապատիկ երկու համազօր մասնիկներով բազմադրուած կ'ըլլայ, վասն զի՞ ինչպէս ստորեւ պիտի տեսնենք նաեւ կի՞ն պատիկ նշանակութեամբ մասնիկ մըն է։ Բայց կայ նաեւ երկ-պատիկ։

Աւելի մերձաւորութիւն ունեցող քոյրերուն բազմապատկական թուականները մերիններուն հետ համեմատելով կը գտնենք, որ անոնք ալ մերինին համանշան մասնկով մը նոյն թուական ձեւերը կը կազմեն։ Այսպէս լատիներէն plex մասնիկը կը գործածուի որ plic-o (ծալել) բայէն է, ինչպէս triv-plex (երեքպատիկ), quadru-plex (չորեքպատիկ)։ Նոյն մասնիկն համազօր եւ նոյնարմատ է նաեւ յունական πλοւς, որով յօդուած են, օրինակի համար, τρι-πλούς (երեքպատիկ) ունտա-πլուս (հնդապատիկ) եւ այլն։ Վերջապէս գոթական լեզուն՝ բազմապատկիչ թուականները կը յօրինէ falth-an (ծալել) բայէն ելած falth մասնկով, զոր օրինակ, fidur-falth (չորեքպատիկ)։

Արիական քոյրերը մերինին աննման մասնիկներով կը կազմեն նոյն բազմապատկականներն։ այսպէս՝ հնդկերէն դհա՛ղի-դհա՛ (կրկին, կրկնապատիկ), srhi-դհա՛ (երեքպատիկ), զնդ-վանդ կամ վադ մասնկով, այսպէս՝ բիժ-վադ (կրկին), րրիժ-վադ (երեքկին) (<sup>(8)</sup>)։

Մեր պատիկ ն աս վերջիններուն հետ եւ ոչ մէկ նկատմամբ նմանութիւն ունի, մինչդեռ առջիններուն հետ գոնէ նշա-

8.) Հոս ժ ս ի տեղն եկած է, հետազայ վ ի պատճառաւ, որուն առջեւ չի կրնար կենաք և՝ սա չինչող իսկ վ հնջող ըլլալուն համար։ Հոս սա դիսողութիւնն ալ ընելու ենք որ զանդիկ լեզուն չէ թէ բուական պարզ արմատին (ինչպէս հնդկերէնն է), այլ մակրայական ձեւին վրայ բերած է իր բազմապատկիչ մասնիկը։

նակութեան կողմանէ բոլորովին նոյն է։ Ուստի եւ մեր եւ-  
րոպական քոյրերուն օրինակն ալ առջեւնիս ունենալով եւ  
ոչ վայրկեան մը կրնանք տարակուսիլ՝ նոյն պատ-իի մասնիկը  
պատ-ել բային արմատին հետ նոյնացնելու։

Վերագոյն յիշուած պատիկ մասնկին հետ գրեթէ նոյն  
պաշտօն կը վարէ նաեւ կին, ինչպէս կր-կին, երեֆ-կին, չո-  
րեֆ-կին, վեց-կին, երանասն-ե-կին<sup>(9)</sup>։ Սյս վերջինն երա-  
նասնե-կի ձեւն ալ ունի, որմէ տարբեր չեն նոյնպէս եզ-ա-կի,  
յովն-ա-կի, թէեւ ասոնք մեր հին ընտիր մատենագրութեան  
մէջ չեն երեւար, եթէ չենք սխալիր։ համեմատէ նոյնպէս  
երկ-ա-կի, կրկն-ա-կի, նոյնպէս նախակի եւ նախ-կին։ Արդ  
սոյն ձեւերը բաւական յայտնութեամբ կը վկայեն կարծենք  
թէ այն վերեւ յիշուած կի-ն մասնկին հնագոյն ու պարզա-  
գոյն ձեւն է կի, որուն վրայ յետոյ եկած է ն, տառ մը՝ որ  
մասնաւանդ գերանունական բառերուն ծայրը շատ յաճա-  
խած է։ իսկ աս կի մասնիկն ոչ պատիկ այլ աւելի անգամ  
նշանակութիւնը ցուցընելուն՝ մեծ հաւանականութեամբ կրնայ  
միացուիլ յունական լեզուին մէջ թուական մակրայները կազ-  
մող չւ-ս մասնկին, որուն հետ նոյնպէս միաւորեցինք մեր ցս  
(= ցիս = կիս) մասնիկն, որ, ինչպէս գիտենք, մեր մէջ ալ  
նմանապէս անգամ նշանակութեամբ մակրայածեւ թուերը կը  
շինէ։

Վերոյիշեալ կի մասնկին տարբեր ծագում չենք կարծեր  
որ ունենայ նաեւ լոկ կ, որ նոյնպէս թուականաց ծայրը կ'ե-  
րեւայ երբեմն, աւելի հաւաքական նշանակութիւն մը տալով  
թուականին։ Այսպէս երմ-եա-կ, եւ յետոյ նաեւ վեց-եա-կ,  
ուր-եա-կ, ինն-եակ, տամ-եակ, յիսն-եակ, քառ-եակ եւայլն։  
Նշանակութեամբ՝ եակ մասնիկն ոչինչ աննման է գաղղիական  
— аине իգական մասնկին, ինչպէս diz-aine տասնեակ, douz-  
aine երկոտասնեակ, demi-douz-aine վեցեակ։

9.) Երանասնեկին՝ կին մասնկին առաջ ե մը մոցուցած ե իբր յօղա-  
կապ՝ ձայնի խստութենեն խորշելու համար, որ հարկաւ կը ծագէր եթէ ե  
պակսէր։ Կարծելու չի որ երանասնեակ ձեւի մը վրայ ին մասնիկը զա-  
լով երանասնեկին ձեւ մը յառաջ նկած է։ վասնզի ին մասնիկն ոչ

Այդ կ ձայնը բովանդակող մասնիկներուն, այսինքն՝ կի-ն, կի, եա-կ, նախնական ձեւն էր կա, որ յետոյ տակաւ առաջ եւ վերջ յաւելում ու փոփոխում կրելով այլայլած եւ զանազան ձեւեր ու զօրութիւններ առած է, թէեւ սկզբնապէս նոյն դերանունական մասնիկն էր թերեւս ցուցական (— յարաբերական) նշանակութեամբ:

Կը մնայ թուականաց ծայրն երեւցող մասնիկ մըն ալքըննել որ է իր կամ ր։ Ասիկա կը տեսնուի երիր եւ չորիր թուերուն վերջն՝ երրորդ ու չորրորդ նշանակութեամբ։ Մենք վերագոյն նոյն իր մասնիկը բովանդակուած գտանք նաեւ դասականուց եր-որդ վերջաւորութեան առաջին եր մասին մէջ, ինչպէս վեց-եր-որդ եւ այլն։ Այս ձեւով կ'երեւայ եր նաեւ հետեւեալ թուականաց մէջ՝ հետեւորդ եակ մասնկով եւ են՝ վեց-եր-եակ, երթն-եր-եակ, տասն-եր-եակ, որոնք նշանակութեամբ նոյն են վեց-եակ, երթն-եակ, եւ տասն-եակ ձեւերուն։

Քոյր լեզուները թուականաց կարգին մէջ ր մասնիկ չեն ցուցըներ, գոնէ որչափ մենք գիտենք, ուստի եւ առ այժմ աս մասնիկն ծագումն ու նշանակութիւնն անգիւտ կը մնան։

Կայ մասնիկ մըն ալ որ միայն թուականներուն սեպհական չէ, մանաւանդ գոյականներուն ծայրն աւելի յաճախ երեւան կու գայ եւ է աւոր, ինչպէս հարիւր-աւոր, հազար-աւոր, թիւր-աւոր, նոյնպէս առաջ-աւոր։ դարձեալ՝ եակ մասնիկը վրայ եկած՝ երկ-աւոր-եակ, եւ համառօտուած՝ երկ-ուոր-եակ, ինչպէս զինաւոր, եւ զինուոր։

Յոքնականակերտ Շ առուին հետ սերտ յարաբերութիւն ունի ֆեան եւ ամիտուած ֆին մասնիկն, ինչպէս երկո-ֆեան եւ երկո-ֆին, երե-ֆեան եւ երե-ֆին, չորե-ֆեան եւ չորե-ֆին, նոյնպէս ամեն-ե-ֆեան, բոլոր-ե-ֆեան։

Երեւեան եւ չորեւեան որոշակի կը ցուցընեն, որ ֆեան մասնիկն յոքնականակերտին վրայ աւելցուած եան նմանապէս յոքնակի շինող մասնիկ մըն է, ինչպէս խոզ-եան, իշեան եւ այլն։ Ուրեմն ի-եան մասնկով կազմուած թուականները կրկին յոքնակի մասնիկներէ բաղադրուած են եւ աս պարագան թերեւս յարմարութիւն մըն ալ տուած է նոյն թուականներու յատուկ նշանակութեան, որ է ալ, մեկտեղ այսպէս երկոֆեան (երկուքն ալ) եւ այլն։

Թուականաց յօդուածնիս կ'ուզենք աւարտել՝ քանի մը խօսք ալ աւելցընելով մասնաւորապէս առաջին դասականին վրայ, որ՝ ինչպէս գիտենք, մի թուականն որդ մասնկով դասական ձեւ չունենալուն՝ ասոր տեղը կը բռնէ։

Նոյն բառին վերջն ին թէ մասնիկ է՝ տարակոյս չի վեր-

ցըներ եւ անսովոր չէ լեզուիս մէջ, որ ուրիշ դիրք, տեղ, կարգ ցուցընող բառերու վրայ ալ գալով դասական նշանակութիւն տուած է. այսպէս յետ-ին (յետ), վերջ-ին (վերջ), միջ-ին (միջ), վեր-ին (վեր), ստոր-ին (ստոր-եւ, ստոր-ուստ), ներք-ին (ներք-ոյ, ներք-ուստ), արտաք-ին (արտաք-ոյ, արտաք-ուստ), աջ-ին (աջ), ահեկ-ին (ահեակ):

Եթէ վերեւ քննուած կի եւ կի-և մասնիկներն աշքի առջեւ բերենք, իրաւունք կ'ունենանք աս մասնիկն ալ և տառն է-ական չհամարելու, որով կարելի կ'ըլլայ համեմատել զանիկա ի վերջաւորած (գյականէ շինուած) մակրայներու հետ, որպիսի են առաջ-ի (առաջ), որուն ծայրը և որոշիչ յօդը գալով կազմուած կ'երեւի առաջ-ի-և այսինքն այն որ առաջի կայ: Իսկ աս ի նոյն է ներքոյականի հոլովակերտ ի ձայնաւորին հետ, որպիսի են հետ-ի, զիշեր-ի, ձևերան-ի, ամարանի: Եւ մանաւանդ թէ նոյն իսկ առաջ-ի (նախադրութիւնն ու մակրայը) առաջ գյականին ներքոյական հոլովն է<sup>(10)</sup>:

Իսկ առաջ որ ին մասնիկը վերցընելէն ետեւ կը մնայ, դարձեալ ածանցք մըն է առ նախդրէն եւ աջ բայական արմատէն, որմէ ածանցած են նաեւ աջ, աջ-ող, աջող-ակ եւ յ նախդրով յ-աջ-ող, յ-աջ-որդ եւ այլն: Աջ այս պարզական ձեւովն իրրեւ բայ թէեւ չի գործածուիր հիմն, սակայն երբեմն անշուշտ կը գործածուէր եւ կը նշանակէր շարժիլ, երբալ: Յ-առ-աջ-ել, յ-աջ-ող-ել, յ-աջ-որդ-ել եւ այլն գաղափարներուն արմատական իմաստն ստուգիւ շարժում մըն է ընդհանրապէս: Նախնական երթալ գաղափարէն տակաւ կը բխէ յաջողիլ նշանակութիւնը, վասն զի յաջողուրիւն «աղէկ երթալ» մըն է: Իսկ յաջողակ գաղափարէն աջ առանց բըռնութեան կը հետեւի. ինչպէս յայտնի է՝ աջ ձեռքը ձախին հասարակօրէն աւելի յաջողակ է: Քոյր լեզուաց մէջ ալ աջ եւ յաջողակ իրարու լծորդ գաղափարներ են. այսպէս հընդ-կերէն դակշա «յաջողակ» եւ դակշինա «աջ» կը նշանակէ: Նմանապէս լատիներէն dexter «յաջողակ» եւ dextra (manus) «աջ» (ձեռն):

10.) Քերականութեանց արդի հետինակներէն ոմանք ներդյականք մեր հոլովներուն ցանկէն չնշելով սիալած են: Քոյր լեզուաց հնապոյներն ալ բացայատ կը վկայէն ասոր գոյութեան: Նոյն հոլովն ինչպէս մեր նոյնպէս անոնց մէջ է վերջաղաս ձայնով կը յօրինուի. Իսկ յառոյ երբ սկսեր է ներքոյական հոլովի գօրութիւնը տակաւ տկարանալ մեր մէջ, հարկ մը զգացուեր է անշուշտ ի կամ յ նախդիր մըն ալ նախադաս դնելով նոյն հոլովին աւելի ոյժ տալ: Բայց բէ նախապէս ան նախդիրը չկար, կը վկայէն հետի, զիշերի եւ ատեց նման բուն ներքոյական հնապոյն ձեւներն, որոնք յետոյ միայն ի հետի, ի զիշերի եւայլն ձեւերն առած են:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

Ամսօրեայ ուսումնաքերիս տարեգինն է կանխիկ կէս  
Օսմանեան ոսկի : Թղթատրի ծախիլք վարուն արծարի դա-  
հեկան : Առանձինն կը վաճառուի հինգ դահեկանի :

Բաժանորդ գրուիլ ուզողները դիմելու են առ. Ա. Պիպէո-  
նեան, Պոլիս՝ Յակոբեան խան, Թիւ 11: Խան Խմբագրութեան  
անկ ելոյ գրուրինն պէտք են ուղղուիլ մի եւ նոյն տեղն՝  
Խմբագրին հասցէիւ :

---

ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆՔ ԽՄԲԳՐԻՆ

Հնդեւ բոպական Նախալեզու	դահեկան	20
Հայականք՝ Ք. (Գերմ. լեզուաւ)	»	30
Յուսինեայ պատասխանատուութիւնն		
Ա. եւ Բ. (Յունարենէ քարզմանուած)	»	5

